

Ծ Ա Ղ Ի Կ

Մ Ա Ն Կ Ա Ն Յ

Շ Ա Բ Ա Թ Ա Կ Ա Ն Ն Ա Ն Դ Է Ս

Դաստիարակութեան եւ Կրթութեան

ԾԱՂԻԿ ՄԱՆԿԱՆՑԻ կր հրատարակուի ամէն ուրբաթ օր, ի բաց առեալ Յունիս եւ Յունիս ամիսները: Բաժանորդագիրն է ԿԱՆԻԿ, Պօլտոյ եւ գուտաւց համար, սասնամետայ 50 դրեկն. հինգամետայ 25 դրեկն, երկու եւ կիսամետայ 15 դրեկան: Այլ երկրաց համար 12 ժրն: Խրատանչիւր քիւր կ'արժէ 50 փարս: Գաւառ-ճերէն դրուսարուրք ալ կ'ընդունուի: Բաժանորդագրութեան համար պիտել առ Տնօրէն— Խմբագիր Միհրան Ասեմազ, Էսկի Ջապրիէ հասէսի քիւ ՅԷ, Նեան Կ. Պէրպլէեանի սպարանը:

ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

Ն Ո Ր Ը Ն Թ Ա Ց Ք

Ս Ր Բ Ո Ջ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Ն ⁽¹⁾

Բարոյական հանգամանք իրողութեանց

Դ Ա Ս Ժ Բ.

ՀՈՌԻԹ ՆԻ ԲՈՍՍ

Ուսուցիչ. Հռութիւն եւ Բոսսին պատմութիւնը պատմէ:

Առակներ

Ուս. Հսէ' ինչ որ կը նշմարես այս պատմութեան մէջ:

Առ. Նախ եւ յառաջ կը նշմարեմ Հռութի բարութիւնը որ տեսնելով իւր կեսուրը աղքատ եւ ծեր, չուզեր երբեք զայն երեսի վրայ թողուլ: Նա մեզ կուտայ, այս ընթացքով, գեղեցիկ օրինակ մը հաւատարմութեան ի թշուառութեան, անձնուիրութեան, սիրոյ մեր ծնողաց համար: Յետոյ կ'սքանչանամ Բոսսի քաղցր եւ սիրելի գթութեանը վրայ, եւ Հռութի համեստութեանը ու ամբօնութեանը վրայ որ չհամարձակիր

մօտենալ հնձողներուն եւ հեռուն կը կենայ:

Ուս. Բոսս ոչ միայն գթած էր, աղաւ, այլ նաեւ կը յաւելուր իւր բարեաց վրայ ինչ որ անոր հրապոյրն է՝ սրտի վախկութիւն: Իւր օրինակին հետեւելով գթանք այլոց վրայ մարդասիրութեամբ եւ յիշենք թէ յաճախ տրուած էն աւելի տալու եղանակը նախամեծար կը համարուի: Գիտե՞ս, իմ պզտիկ բարեկամս, թէ ինչո՞ւ համար աղքատ մը տղու մը ձեռքէ ողորմութիւնը կ'ընդունի այնքան մեծ հաճոյքով եւ շքանորհակալ կ'ըլլայ նմա գրեթէ միշտ ժպտով մը մինչեւ իսկ եթէ իւր աչերն ընցուած ըլլան արցունքով, պատճառը սա է թէ համոզուած է որ այս տղան իրեն կուտայ յօժարութեամբ առանց թաքուն խորհրդի, եւ չունի երկիւղ իրմէ ոչ նախատուելու եւ ոչ անարգուելու: Երբ աղքատի մը ձեռք երկնցնենք փոխենք մտքերնիս վայրիկ մը եւ վարուինք իրեն հետ այնպէս ինչպէս որ պիտի ուզէինք որ մեզ հետ վարուին եթէ իւր տեղը եղած ըլլայինք: Հսէ', ինչ որ պատահեցաւ Յեսուայ առաջնորդութեան ժամանակ, խօսէ՛ Երիզրովի առման եւ արեղական կենալուն վրայ:

Առ

(1) Տես թիւ 4, 5, 7, 9, 12, 19, 21:

Ուս. Աստուած կը հրամայէ Յեսուայ Իսրայէլի բանակը քաղքին շուրջը պտտոցնելու և իսկոյն պարիսպները կը փլին. ի՞նչ կը հետեւցնես աստի :

Աս. Տէրը բանակաց Աստուած է. նա կուտայ յաղթութիւնը որու որ կամի, և ասոր համար պէտք չունի բազմաթիւ զօրաց, ոչ ալ այն միջոցներուն զոր սովորաբար մարտիկ կը գործածեն :

Ուս. Գաղաքն առնել տալու համար այսքան տարօրինակ միջոց մը գործածելով Աստուած կ'ուզէր ցուցնել Իսրայէլացոց թէ իրենց յաղթութիւնը միայն իւր պաշտպանութեան արդիւնքն էր, և չը պարտին բռնաւ այդ փառքն իրենց վերագրել :

Ի՞նչ խորհրդածել կուտայ քեզ Յեսուայ արեւը կեցնելը իւր ընթացքին մէջ :

Աս. Այս սքանչելիքը մեզ կը ցուցնէ աղօթքին կարողութիւնը և զօրութիւնը, որովհետեւ այդ օրը, օրերուն երկայնագոյնը, Տէրը հնազանդեցաւ մարդու մը ձայնին և պատերազմեցաւ Իսրայէլի համար :

Ուս. Յեսու, հրամայելով արեւուն կանգ առնուլ, կը համակերպի հրէական ժողովրդեան հաւատքին, որ հիմնուած էր արտաքին երեւոյթներուն վրայ : Այժմ իսկ կ'ըսենք. արեւը կը ծագի, արեւը կը մտնէ, և սակայն գիտենք թէ այս աստղը անշարժ է :

Դ Ա Ս Ժ Գ.
Դ Ա Տ Ա Ի Ո Ր Ք

Ուսուցիչ. Խօսէ՛ համառօտիւ հինգ գլխաւոր դատաւորներէն իւրաքանչիւրին վրայ : Առաջինս :

Ուս. Ուխտ կ'ըսուի բարի և առաքինի բանի մը համար առ Աստուած եղած խոստման : Ուխտ ընելով մարդ կը խոստանայ, և յանցաւոր կ'ըլլայ երբ չը կատարէ զայն : Ի՞նչ կը հետեւցնես աստի :

Աս. Սա կը հետեւցնեմ թէ ուխտելը ծանրը բան մ'է ուստի և պէտք չէ բնաւ անխորհրդաբար ուխտել և մանաւանդ առանց հասուն և երկար խորհրդածութեան :

Ուս. Ընդհանրապէս, տղաս, չը խոստանանք երբէք առանց կանխաւ խորհրդածելու, վասն զի այս աշխարհի մէջ իսկ խօսքը չը կատարողը անպատիւ կը համարուի : Սակայն, պարտիմ քեզ ըսել հոս թէ պէտք չէ բնաւ կատարել խոստում մը մինչև իսկ եղած ըլլայ այն երդմամբ, երբ խոստացուած բանը չար է :

Սամսոնի կենաց մէջ զոր դու հիմա պատմեցիր ինձ, կան շատ մը գործեր, զաւակս, որք կրնան դքեզ զարմացնել և մինչեւ իսկ պիտի դատապարտէինք զայն եթէ չը գիտնայինք թէ այս մարդուն բովանդակ կեանքը խորհրդաւոր եղաւ : Այսպէս իւր մահը, որ առաջին նայուածքով պիտի վերագրէին յուսահատութեան մը և կամ վրէժխնդիր ոգւոյ մը, պէտք է որ նկատուի իբր կամաւոր զոհ զոր ըրաւ իւր կենաց մէջ Աստուծոյ կամքը Փղշտացոց վրայ ի գործ դնելու համար :

Ի՞նչ խորհրդածել կուտայ քեզ Եղիայի պատմութիւնը :

Աս. Սա խորհրդածել կուտայ թէ ծնողք պարտին կրթել իրենց զաւակները խնամօք, և ոչ թէ զանոնք իրենց քմահաճոյից եւ զուարճութեանց ձեռքը թողուլ :

Ուս. Հազուագիւտ չէ պատահիլ տղայոց որք իրենց ծնողքը շատ խիստ կը գտնեն, որք դառնապէս կը գանգատին թէ տան մէջ անդադար կը յանդիմանուին և թէ բռնաւ ազատ չեն թողուիր : Այդ տղայք չեն մտածեր անտարակոյս թէ ծնողք մեծ պատասխանատուութիւն մ'ունին և թէ Աստուծոյ և թէ ընկերութեան առջեւ յանցաւոր կը մնան երբոր չգիտնան իրենց գլխաւոր պարտականութեանց մին, այն է արթնութեամբ հսկել իրենց որդւոց թերութեանց վրայ և յանդիմանել անոնց բոլոր չար հակամիտութիւնները :

Դու ինձ ըսիր թէ Եղիա իւր բարեպաշտութեամբ պատկառելի և արդար ու բարի էր. և կը տեսնես, փոքրիկ բարեկամս, այն սոսկալի պատիժը զոր Աստուած զրկեց իրեն իւր երկու զաւակաց դատտիարակութեան նկատմամբ ունեցած տկարութեանը և դատապաշտելի անհոգութեանը համար : Եղիա ոչ միայն պէտք էր բարի ըլլալ, այլ նաև պարտաւոր էր աշխատիլ իւր զաւակներն ալ բարի ընելու, պէտք չէր բնաւ անհոգ մնալ այս արդեանց հասնելու համար, և գոհանալ միայն թեթեւ յանդիմանութիւններով :

Աւա՛ղ, զաւակս, ի՞նչ պիտի ըլլար մեր խեղճ սիրտը եթէ ինքնիրեն թողուած ըլլար, եթէ մեր մատաղ հասակէն չը խլէին հոն գտնուած փուշերն և տատասկները : Ուրեմն հնազանդ եղիր ծնողացդ և դատտիարակացդ յանդիմանութեանց, և լաւ

համոզուէ թէ եղած յանդիմանութիւնները քու թանկագին շահուցդ համար են. մտիկ ըրէ ինչ որ կ'ըսէ Ս. Գիրք այս մասին. « Ծնողք, հսկեցէք ձեր զաւակաց վրայ և իրենց ձկուն միտքը թեքեցէք մինչ տակաւին մանուկ են վախնալով որ մի գուցէ կարծրանան նոցա սրտերը և չուզեն այլ ևս ձեզ հնազանդիլ, և ձեր հոգին ի խոր խոցուի :

Նա որ կը սիրէ իւր որդին, յաճախ կը պատժէ զայն, որպէս զի նա իւր սերս խութիւնն ըլլայ երբոր մեծնայ :

Անասնձ ձի մը անմատոյց կ'ըլլայ, իւր կամքին թողուած տղան ալ կը մուրրի :

Կ. Մ. ԱՍՔԱՆԱԶ
Հետնողութեամբ Օր Փիւրանկիի

Ը Ն Թ Ա Յ Գ

ՅԱՐԵՒԻՆԹԵԱՆ ԵՒ ՎԱՅՆԻՉԱՐԸ ՆՊԻԹԵԱՆՆԵՐՆԵՐ

Պ. ՄԱՄՐԵՒԻ ԳԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐՆԵՐՆ
ԱՌ ԱՇՍԿԵՐՏՍ ԻՒՐ՝ ՊՈՂՈՍ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԵՍ

2. Պարբերութիւն

Պողոս. — Բայց ո՞վ պիտի ցուցնէ մեզի թէ ինչպէս պէտք է շարադասել նախադասութիւնները :

Պ. Մամբրէ. — Ո՞վ. ձեր երկու ականջներն : Անդադար պիտի կրկնեմ ձեզի այս բանը. խօսք մը կամ պարբերութիւն մը գրելէ առաջ՝ ականջդ դրո՛ւ անոր : Ձեր ականջը պիտի ըսէ ձեզի թէ ասիկա պատշաճ է կամ ասիկա պատշաճ չէ : Ա՛յն ատեն միայն գրեցէ՛ք՝ երբոր ձեր ականջը կ'ըսէ. Գոհ եմ, կրնաս գրել :

ՀՐԱՀԱՆԳ 9.

Գլխաւոր նախադասութեան քով աւելցուցէ՛ք այն ստորադասները զորս կը թելադրեն պատկերն ու հարցումները :

1. — Լեւոն կը պաշտպանէ իր փոքրիկ թոյրը : (Գլխ. նախադաս.)



Գլխաւոր նախադասութեան վրայ աւելցուցէ՛ք նախադասութիւններ :

Ինչո՞վ,
Ինչո՞ւ համար,
Տեսէ՛ր այս տղոց գիրքերը՝ ո՞ւր կ'երթան,
Ինչո՞ւ կ'ստատե՛ք Լեւոնի վրայ :

(1) Տես թիւ 17, 18, 19, 20, 21.

Ուղղեալ. — Լեւոն՝ վարժարան գնալու ատեն՝ հովանոցով կը պաշտպանէ իր փոքրիկ թոյրը. որպէս զի չթրջի : Բարի եղբայր մ'է Լեւոն :

2. — Մայրը կ'օրէ իւր մանկիկը : (Գլխ. նխադաս.)



Գլխաւոր նախադասութեան վրայ աւելցուցէ՛ք նախադասութիւններ :

Ո՞ւր է մայրն,
Ինչպէս կ'օրէ իւր մանկիկն,
Ինչո՞ւ համար,
Ա՛յն միջոցին ի՞նչ կ'ընէ հայրը :

Ուղղեալ. — Մինչ հայրը կ'աշխատի, մայրըն՝ օրորոցին քով նստած՝ մեղմով կ'օրէ իւր մանկիկն, որպէս զի քնացունէ զայն :

3. — Ջարեհ այլ ևս չի համարձակիր վար իջնել : (Գլխ. նխադաս.)



Գլխաւոր նախադասութեան վրայ աւելցուցէ՛ք գաղափարներ :

Ջարեհ ինչո՞ւ համար ելած է իջնձորենիին վրայ,
Ինչո՞ւ համար այլ ևս չի համարձակիր վար իջնել :

Ուղղեալ. — Ջարեհ՝ որ պտուղ՛գոյնալու համար խնձորենիի մը վրայ ելած էր մագըլցելով, այլ եւս չի համարձակիր վար իջնել, վասն զի տունին շունը կը հաջէ և կ'սպառնայ խածնել :

Կանոն. — 8. Պարբերութիւն մը կրնայ կազմուիլ շատ մը նախադասութիւններով՝ որք կը կոչուին պարբերութեան անդամներ :

Օրինակ. խնայողական սնտուկն այնպիսի հաստատութիւն մ'է (1⁰ նխադաս.) — որ կ'ընդունի փոքրիկ խնայողութիւններն (2⁰ նխադաս.) — և որ զանոնք կը վերադարձունէ աւանդատուներուն (3⁰ նխադաս.) — Երբոր ուզեն (4⁰ նխադաս.) :

9. Գլխաւոր կը կոչուի այն նախադասութիւնն որ կը բացատրէ գլխաւոր իրողութիւնն որ կը բացատրէ գլխաւոր իրողութիւնն այսինքն՝ այն իրողութիւնն որ ա-

մենէն աւելի կը գրաւէ մեր ուշադրու-
թիւնն :

10. Ստորադաս կը կոչուին այն նախա-
դասութիւնք որ գլխաւորին վրայ կ'աւել-
նան՝ զայն ամբողջացունելու համար :

Օր. Չպիտի զղջաս բնաւ այն բարեգոր-
ծութեանց համար (գլխաւոր նխդ.սթ.) զորս
ընես այլոց (ստորադաս նխդ.սթ.) :

11. Նախադասութեանց տեղը .— Պարբե-
րութեան մը մէջ , մէն մի նախադասու-
թիւն պէտք է դրուի իւր պատշաճ տեղը :
Պէտք չէ բռնի . Կուսապանն իւր ձիերը
քալեցնելու համար մտրակեց — և զանոնք
կառքին լծեց (քանզի նախ պէտք է լծել և
ապա մտրակել) :

Այլ պէտք է բռնի . Կառապանն իւր ձիերը
կառքին լծեց և քալեցնելու համար մըտ-
րակեց զանոնք :

12. Վատահեղէ՛ք ձեր ականջին . — Ական-
ջըն է այն լաւագոյն աւաջնորդն որ կրնայ
ցուցնել մեզի թէ ո՛րն է նախադասու-
թեանց պատշաճ տեղն :

13. Ա՛յն ատեն գրեցէք պարբերութիւ-
նըն , երբ ձեր ականջը կը հաւնի անոր եւ
կ'ըսէ . գո՛հ եմ :

Հարցմունք . — 9. Պարբերութիւն մ'ի՞նչ
բանէ կրնայ կազմուիլ : — 10. Ի՞նչ է գըլ-
խաւոր նախադասութիւնը : — 11. Ո՞ր նա-
խադասութիւնը կը կոչուի ստորադաս : —
12. Պարբերութեան մը մէջ , ո՞ւր պէտք է
դրուի մէն մի նախադասութիւն : — 13.
Ա՛յս պարագայի մէջ ո՞րն է լաւագոյն ա-
ւաջնորդն : — Ե՞րբ պարտիք գրել պար-
բերութիւնն :

3. Եոզեկաւոք Եղբայ . երկարակաւոք
(գիւ. նախադաս.) (շողկապ) (ստոր. նախադաս.)

Պ. Մամբրէ . — Հա՛ւ հասկցէ՛ք թէ խօսք
մը կամ պարբերութիւն մը , ո՛րչափ և եր-
կայն լինի , կը վերածուի միշտ մէկ գլխա-
ւոր նախադասութեան՝ որուն հետ կը
կապուին ստորադաս նախադասութիւն
ներ , ինչպէս որ կը կապուին երկաթա-
կառքերը (ձև 8) շոգեկառքի մը հետ (ձև 6.) :

Գիւ. Նիդ.սթ. շաղկապ (չօդ) ստոր. Նիդ.սթ.



Ձև 6. Շոգեկառք Ձև 7. Եղբայ. Ձև 8. երկաթաք.

Կառախուժմը մը կը լինի աւելի կամ նը-
ւազ երկայն , բայց կ'ունենայ միշտ մէկ շո-
գեկառք մը : Այսպէս ալ , խօսք մը կրնայ
լինիլ աւելի կամ նուազ երկայն , բայց ա-
նոր մէջ կը գտնուի միշտ մէկ հատ գլխա-
ւոր նախադասութիւն որ՝ շոգեկառքին նը-
ման՝ կը քարշէ և շարժման մէջ կը դնէ
միւս բոլոր կառքերը :

Երկաթակառքերն իրարու հետ կապուած
են պտուտակներով ու շղթաներով (ձև 7) :
Նախադասութիւններն ալ իրարու հետ կը
կապուին այնպիսի բառերով որ չղթայի
պաշտօնը կը կատարեն : Միայն թէ խօսքի
մը մէջ՝ պարտաւորիչ չէ սկիզբը դնել միշտ
գլխաւոր նախադասութիւնն , և ստորա-
դասները կցող կապերն համանման չեն :
Տեսնե՛նք հիմայ այս կապերուն գլխաւոր-
ներն և վարժուի՛նք գործածելու զանոնք :

Փոխէց ի Հոյ

ՆՇԱՆ ԹՈՐՈՍԵԱՆ

Ի. Գառէ և Լ. Մոյ

Մալխարս

(Շարունակելի)



ԸՆԹԱՑԲ ԸՆԴԱԳՐՈՒԹԵԱՆ

ԵՐԿԱՅԵՆԱԿԵՑՈՒԹԵԱՆ ԶՈՒԲԸ

ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆ

Կարդացէ՛ք այս ընդլայնումը ի լուր առա-
կեցաց . բող յետոյ խմբագրեն զայն :

Արքայն Սողոմոն կը գանդատէր օր մը
կենաց կարճութեանն համար :

— « Ի՞նչ օգուտ է , կ'ըսէր նա , իմաս-
տութիւնը զոր Աստուած շնորհած է ինձ ,
որովհետեւ չեմ կարող անոր պտուղը քա-
ղել : Օրերուս մեծագոյն մասն անցուցի ի-
մաստութիւն ստանալու համար . և , այժմ
երբ կ'սկսիմ օգտիլ փորձառութենէս , ահա
կը գտնուիմ յեզր շիրմիս : Ի՞նչ է մարդկե-
ղէն իմաստութիւնը , եթէ ոչ ծաղիկ վա-
ղաթարչամ և տրագախամուր » Զև բացած
իւր բաժակն կը ծլի , կը բողբոջի . և , այն
ինչ կը հասնի ի փթիթս , կը կորնչի փայլն .
կը թօշնի կը թառամի առանց վայելելու
իւր պտուղները :

Այն ինչ տրտմութեամբ այսպէս կը բար-
բառէր , աչերն վեր վերցուց և տեսաւ որ
հրեշտակ մը կ'իջնէ շափիղեայ բաժակ մ'ի
ձեռին :

« Սողոմոն , ըսաւ ծառայն Աստուծոյ , կղե-

գամ Յաւիտենականին կողմանէ : Նա լսեց քո գանգատն , և ինձ յանձնեց բերել քեզ երկայնակեցութեան ջուրը : Եթէ խմես այս ջուրը , պիտի լինիս անմահ և պիտի վայելես մշտափրկիթ երիտասարդութիւն . բայց երբ չխմես զայն , պիտի երթաս այն ճանապարհէն , երբ հասնի ժամ օրհասիդ , ընդ որ կերթան համայն արարածք : Յաւիտենականն քեզ կը թողու ընտրել . ըրէ՛ ինչ որ հաճոյ է քեզ :»

Հրեշտակը դրաւ բաժակը արքային ոտից առջև , և եղաւ աներևոյթ :

Սողոմոն կը վարանէր ի՛նչ ընել : Կոչեց իւր պաշտօնեայներն և խորհուրդ հարցուց նոցա : Միաձոյլ հաւանութեամբ նոքա խորհուրդ տուին արքային որ անմահութիւնը ընտրէ : Այլ խմատնագոյնն ի նոցանէ էր բացակայ . արքայն սպասեց նորա գալտեսան , և առաջարկեց նմա ինչ որ նիւթ էր խնդրոյ :

« Մե՛ծդ արքայ , ըսաւ խմատուն պաշտօնեայն , այս երկայնակեցութեան ջուրն քե՞զ համար է միայն , թէ կարես այլոց ալ արբուցանել :

— Ամենակալն , պատասխանեց Սողոմոն , ի՛նձ միայն պարգևեց այս շնորհն :

— Յայնժամ , կրկնեց պաշտօնեայն , պիտի տեսնես մի գմիոյ կնի կենազրաւ իյնալն քո որդւոց , քո բարեկամաց , քո սիրելագոյն կանանց . նման ծառոյ սրոյ գեղեցկագոյն պտուղներն ամէն տարի կը կողոպտեն , պիտի արտասուես ամէն տարի , ամէն ամիս , ամէն օր սրտիդ սիրելի առարկաներէն միոյն վրայ : Ի՛նչ հրապոյր կարէ ունենալ անմահութիւն մը որում հազարդ և մասնակից են սուգ և թախիծ անվախճան : Եթէ ամէն ինչ զոր կը սիրես չէ անմահ իբրև գքեզ , քո անմահութիւնը տանջանք մ'է յարակոռու :

— Ճշմարիտ կը խօսիս , կրկնեց արքայն . դանգատս անխորհուրդ էր և անհիմն : Խմատուն մը որ դատապարտուած լինէր կալ մնալ յաւէտ այս թշուառութեանց հովտին մէջ , կրել հանապազ երկրային կարեաց շղթաներն , առանց ակն ունելոյ կատարածի մը , ամէնէն վատախտարակ մարդը պիտի լինէր իւր կենաց մէջ :

Երբ արքայն դարձաւ յետ կոյս , ջուր բաժակին շոգիացած էր : Անկաւ ի գուճս , երկրպագեց և ըսաւ .

« Տէր , ներէ՛ քո ծառային եթէ անարգեց զքեզ իւր գործերովն . ի քեզ միայն կը գտնուին խմատութիւն և հանճար , որովք ամենայն ինչ կը կարգես և կը յարդարես , և մահկանացուաց սարտ է միայն սքանչանալ գործոցդ վրայ :»

(Թ. Լ.)

Մ. ԱՍՔԱՆԱԶ

Մ Ի Զ Ի Ն Ը Ն Թ Ա Ց Ք

Հ Ա Յ Ե Ր Է Ն Լ Ե Զ Ո Ւ

ՀԱՐՈՒՐ ԲԱՅԵՐ(1)

9. ԱՐՁԱԿԵԼ

ԱՐՁԱԿԵՄ . եցի , ես՛ . ներգ . ներել . արձըկել , բող սալ . ազատել : Չոր արձակիցէք յերկրի , եղիցի արձակեալ յերկինս : Արձակել ի կապանաց անտի : Արձակել զեզն իւր կամ զէշ ի մարոյ : Ս . Գիրք :

— . Արկել . բողուլ որ երթայ : Արձակեաց զաղաւնին զհետ նորա : Արձակեա զիս , քանզի այգ եղեւ : Հրեշտակս արձակել : Ս . Գիրք :

— . Նեսել . Արձակել գիւս , աշտէս , քարինս , հարուածս նետից ևն : Ս . Գիրք :

— . Իուրս սալ , ծաւալիլ . բուսնիլ : Թզենի արձակեաց զբողբոջ իւր : Արձակել արմատս ի խոնարհ : Ս . Գիրք : Արձակել զլոյս ճառագայթից . Ազաք :

ԱՅՍ ԲԱՅՈՎ ՇԻՆՈՒԱԾ ՈՃԵՐ

Աչս արձակել — (յինչ) . աչք օնկել

Ասպատակ — . ասպատակ դրկել

զկին — . կիցը ձգել

Կիցս — . կից զարնել

Չայն — . ձայն հանել

զոտս — . ոսկ վեցցել . փախչիլ

10. ԲԱՌՆԱԼ

ԲԱՌՆԱՄ , բարձի , բարձ . ներգ . վեցցել . կրել . սանիլ . Բարձին զտապանակն : Մի բառնայք բեռինս : Բարձին զնա ձիովք : Ս . Գիրք :

— . Կրել յանձին . շալկել : Չոր ինչ գիցես ի վերայ իմ , բարձից : Չծանրութիւն աւուրն բարձաք և զտօթ : Ս . Գիրք :

— . Ձնգել . մէջտեղէն վեցցել , պակսեցընել : Բարձէք զչարն ի միջոյ ձեռմէ : Բարձեր զանտառսն յերկրէս Յուգայ : Բարձ-

(1) Տես թիւ 3, 12, 13, 14, 15, 16, 17, 19, 20.

ցուք գլխատակս: Եկն ջրհեղեղ, և երարձ
զամենեսեանս: Ս. Գիրք:

— Բեռցնել: Բարձին նմա զխաչն: Ոսկեք-
յն:

ԱՅՍ ԲԱՅՈՎ ԾԻՆՈՒԱԾ ՈՃԵՐ

Աղաղակ կամ զաղաղակ բառնալ . ա-
ղաղակել

— զգլուխ (ուրուք) . գլխասել

— թողուլ (զոք) . լքանել

ի Բաց — (ինչ) . վերցնել . մէկդի ընել

Բողոք — . բողոքել

Ընչացք — . արհամարհել

Խրախոյս — . փաշայեռութեան ձայն հա-
նել

Կական — . լալ

Ձայն — . ձայն հանել

Ճիչ — . աղաղակել

Քրքիջ կամ գքրքիջ — . փահ փահ խնդալ,
ծիծաղիլ

11. ԲԱՐԲԱՌԵԼ

ԲԱՐԲԱՌԻՄ . եցայ . եաց . ներգ : Խօսիլ .
արտասանել : Նենդուլթիւն բարբառիք : Ս.
Գիրք:

— . Ձայն հանել . գոչել : Բարբառեցաւ
Դաւիթ ի զօրն : Տէր ի Սիոնէ բարբառե-
ցաւ : Ս. Գիրք :

ԱՅՍ ԲԱՅՈՎ ԾԻՆՈՒԱԾ ՈՃԵՐ

Մեծարան բարբառիւմ . մեծ խօսիլ

Նախիդձիկս (1) — (ուժեք) . առաջուց ը-
սել . նախագուշակել

12. ԲԵՐԵԼ

ԲԵՐԵՄ . բերի , բեր . ներգ : Բերել : Բե-
րէին զհիւանդսն մահճօք : Եբեր զնա յԵ-
րուսաղէմ : Ս. Գիրք:

— . Ունենալ . կրել . վրան չուցնել : Չտեսիլս
կերպարանացն բերիցեն : Զբարս յինքեան
բերէ : Ագաք :

— . Արտադրել . բերք տալ : Պտուղ բերել :
Բերէր ընդ միոյ երեսուն : Ս. Գիրք :

— . Համբերել . տկալ : Բերել զմահս դը-
ժընդակս , կամ զաղէտս , կամ համբերու-
թեամբ զխրատ : Ոսկեք :

ԱՅՍ ԲԱՅՈՎ ԾԻՆՈՒԱԾ ՈՃԵՐ

Բերել մէս ի կործանումն . կործանելու
վրայ , մօտ ըլլալ

ի Գործ բերել — (ինչ) . գործածել

(1) Հնաշարհ լեռուք ամենայնի , զոր ինչ իղձքն
ձեզ հրաման տացեն : Եւ Հեղիացւոցն այսպիսի ինչ
նախիդձիկս բարբառաւ , թէ հեղիացիք... աղբիցու-
ցէք զաշխարհս ձեր . Եւս . քր .

ի Դէմս — (ինչ ուժեք) . ներկայացնել ,
առարկել

Կշիւ զուգուլթեան — (ընդ ուժեք) . նը-
մանիլ . հաւասարիլ

ի Համար — (ինչ) . հաշուել

ի Հաշիւ — (ինչ) . հաշուել

ի Մ՛ջ — (ինչ) . մէջքեղ բերել . յայնցել

Յառաջ — (ինչ) . առաջ բերել

Նախանձ — . նախանձիլ

ի Նախանձ — . նախանձիլ

Ոգի — . կենդանանալ

Վճիւ — . վնուել

13. ԲՐԵԼ

ԲՐԵՄ . գցի . եա . ներգ : Փօրել . ծակել .
բրեա զորմդ ... և բրեցի զորմն : Բրեցին
չուրջ զսահմանօքն : Ս. Գիրք :

ԱՅՍ ԲԱՅՈՎ ԾԻՆՈՒԱԾ ՈՃԵՐ

ի Հիմանց բրել — (ինչ) . հիմնայասակ ը-
նել

Հիմն ի վեր բրել — (ինչ) . հիմէն կործա-
նել . գետնի հաւասար ընել

Յատակաց — (ինչ) . աւերել . կործանել

Մ . ԱՄԲԱՆՑ

ԸՆԹԱՅՔ ԾԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ

ԻՊԻԿՈՍԻ ԳՌՈՒՆԵՆԵՐՆ

(Յունական աւանդութիւն)

Թատակագիծ

Իպիկոս , յոյն բանաստեղծ Զ . դարու
Նախ փան գրիստոս , կը ճանապարհորդէր .
երթալու համար յՈղիմպիա , քաղաք ի Պեղո-
պոնէս , ուր կը կատարուէին Ողիմպեան
կոչուած խաղք : Անտառէ մը կ'անցնէր ,
լի խոհիւք , յոյսերով . կը մտածէր այն
փառքին վրայ զոր պիտի ստանայր մրցելով
իւր քնարաւ . . . : Ահա' սոսկայի ձայն մը
կ'ընդմիջէ իւր խոհեր . աւազակներ են ,
որք կը յարձակին իւր վրայ , ի մահ կը վի-
րաւորեն զինքն ու կը կողոպտ'ն , բայց
կը թողուն իւր քնարն որ չունի արժէք
իրենց համար :

Իպիկոս , իւր վերջին վայրկեաններուն ,
կը տեսնէ կռուկներու երամ մը որ կ'եր-
թայ այն ուղղութեամբ որում ինք կը հե-
տեւէր : «Դուք վկայ եւ վրէժխնդիր եղիք
իմ տարապարտ մահուանս» , կը գոչէ , ու
կը փչէ հոգին :

ՅՈղիմպիա երբ Յունաստանի չորս ծայ-

րերէն եկած ժողովուրդք անհամբեր կ'ըսպասէին մրցումեանց սկզբնաւորութեան, ու Իպիկոսին ալ գալստեան, ոյր համբաւն հասեր էր յունկն ամենուն, անո՛ք քարոզ մը կը գուժէ նորա եղերական վախճանն: Տրամուծիւն եւ արցունք ժողովուրդեան: Ընդհուպ կ'սկսին խաղք: Յետ առաջին խաղուն, որ է վագքն, երկրորդն, ըմբշամարտութիւնն, մօտ էր սկսելու, եւ անո՛ք յանկարծ օդոց մէջէն արագամեւ կ'անցնի երամ մի կունկանց: Յայն կը դառնան ամէն աչեր. «Իպիկոսի կուունկներն են» կ'ըսէ մարդ մ'իւր ընկերոջ: Այս խօսքը կը լսուի. բերնէ բերան կը կրկնուի: Կասկած այդ մարդուն եւ իւր ընկերին վրայ. կը ձերբակալուին իսկոյն եւ կը հարցաքննուին: Իպիկոսի սպանիչներն են. իւրեանց մահուամբ կը քաւեն իւրեանց ոճիրն:

ԸՆԴՀԱՆՈՒՄ

Իպիկոս, յոյն պուէտն, կը ճանապարհորդէր յովհիմպիա. կ'երթար մրցման ասպարիզին մէջ բանաստեղծութեան և երգոց դափնին խնդրել: Կ'անցնէր մի մթին եւ նսեմաստուեր անտառէ, որոյ խորհրդական լուծիւնն զինքն սրբազան երկիւղիւ կը համակէր: Բանաստեղծութեան հեղեղք կ'անցնէին իւր մոքէն. «Վաղիւ, կ'ասէր, երբ իջնեմ յասպարէզ, պիտի երգեմ իմ քնարին վերայ աստուածոց և դիւցազանց փառքն, պիտի յուզեմ քսան ժողովուրդոց սրտերն, նոցա հոգիքն պիտի բարձրացընեմ ի գեղեցիկն, ի վսեմն...» — «Կեցի՛ր,» կը գոչէ յանկարծ վայրագ ձայն մի, և ահա երեք ահագնադէմ մարդիկ սուսերամերկ կը յարձակին Իպիկոսի վերայ: Իւր ձեռնն, ճարտար հանելու քնարէն հեշտալուր նուազներ, անկարող է արգելուէ հարուածներն, և, կարեւիչը և արիւննաշաղախ, կ'իյնայ գետին մահամերձ:

Հեղեղանման կը հոսի արիւնը իւր վէրքերէն, և զոյգ ընդ նմին կը խուսի հոգին իւր՝ լանջքէն: Իւր յետին վայրկենից մէջ մի հոյլ կը տեսնէ կռնկանց որ զուարթ կ'անցնին իւր գլխոյն վերեւէն՝ բախելով զայերս իւրեանց արագամեւ թևերով: Յայնս կը դարձնէ Իպիկոս իւր նուաղեալ աչերն. «Ո՛վ օգաշու թռչուններ, կը գոչէ հաւաչելով, որ կ'երթայք յայն կողմ ուր կ'երթայի փառք և երջանկութիւն երազելով,

վկայ և վրէժխնդիր եղիք իմ անպարտ մահուան. երթա՛յք բարեաւ, իցի՛ւ մահառիթնետ մի ձեր խաղաղ թռիչն չկասեցնէ՛ք»: Իպիկոս կը փչէ իւր վերջին շունչն. աւազակք կը մերկացնեն զնա, կ'առնուն իւր ուղեւորութեան ծախուց յատկացեալ փոքրիկ գումարն. այլ արհամարհանօք կը թողուն զիւր քնարն. զի ի՛նչ օգուտ քնար մի այնպիսեաց որոց սիրտն գոց է գթութեան զգացմանց:

Արդէն Յունաստանի չորս ծայրերէն ժողովուրդք եկած խոնած են հանդիսավայրըն Ողիմպեան խաղուց: Ամէնքն անհամբեր կ'սպասեն Իպիկոսի գալտեան. ամէնքըն կը ճանչեն զնա արդէն սրտով, զի նորա ձայնն, իբրև մի բարեկամի ձայն, հընչած է նոցա հոգւոց մէջ: Արդէն խկ կ'երեւակայեն այն սրտազրաւ երգերն որովք նա պիտի շարժէ իւրեանց հոգւոյն թելերըն: Բայց կը յապաղի նա գալ. և ահա մի քարոզ կը ներկայանայ ամբոխին: Տխուր է դէմքն, և ձեռքն ունի մի քնար արիւնաներկ՝ սևաթոյր քօղով ծածկեալ: Վշտաբեկ և արտասուտախառն ձայնիւ կը ծանուցանէ թէ Իպիկոս ոչ ևս է: Անդէն հեծեծանաց մի աղաղակ կ'ելնէ ամբոխէն. ամէն աչեր արտօսը կը հեղուն և կ'ողբան Մուսայից սիրելւոյն մահն: Յաւոյ զգացման կը յաջորդէ վրէժխնդրութեան տենչըն: Ո՞ր յանդուգն մահկանացուն իշխեց իւր ձեռներն թաթաւել Յունաստանի սիրելի քերթողին արեան մէջ. ամէն աչեր բարկացայտ այսր անդր կը յածին տոգոյն դէմքի մի վերայ մի խոռովեալ խզճի տադնապն փնտուելու. բայց բնաւ յոյզ մի չը մատնէ յանցաւորն:

Հուսկ ուրեմն խաղուց սկզբնաւորութեան նշանն կը տրուի:

Առաջին խաղն է վաղքն. ժողովուրդն, յեղյեղուկ իւր զգացմանց մէջ, կը սրբէ իւր արտօսըն և կը մոռնայ վաղամեռիկ քերթողն՝ այլ միայն զընթացողն դիտելոյ համար: Մարդիկ, որոց նախանձորութիւն մի նոր ոյժ կուտայ, կ'ընթանան ասպարիզին մէջ արագ իբրև զփայլակն, քրտնաթաթաւ և շնչասպառ, զի հասնին շուտ ի նպատակն և յափշտակեն դափնին, նոյն իսկ երբ յաղթական պտակն իւրեանց դիակն միայն կարենայ զարգարել:

Յաղթողն կ'ընդունի իւր մրցանակն, և

երկրորդ խաղն, որ է ըմբշամարտութիւն, մերձ է ի սկսանել: Ահա հոյլ մի կռնկանց թեւաբախ կ'անցնի հանդիսավայրին վերայէն. յայնս կը դառնան ամէն աչեր: «Ի պիկոսի կռունկներն են սոքա,» կը հծծէ մի մարդ իւր ընկերոջ ականջին: Նորա շրթներէն խուսափած այս բառն կը լսուի և բերանէ ի բերան կը տարածուի բոլոր ամբոխին մէջ: Իպիկոսի կռունկներն. ի'նչ առնչութիւն սոցա, Իպիկոսի և կռնկանց մէջ. կասկածք կը գումարին սպառնալից ամպերու նման այդ երկու մարդոց գլխոյն վերայ: Կը ձերբակալին. խիստ հարցափորձ մի կը խլէ գաղտնիքն. Իպիկոսի սպանողք են նոքա, և իւրեանց արիւնն կը ցածուցանէ քերթողին վրէժխնդիր ստուերն:

(Ըստ Ֆիլոնի) Ռ. Յ. Պ.

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՑՔ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ⁽¹⁾

Վիպասանաց երգերուն դոյզն մնացորդներով պիտի շատանայինք, եթէ չունենայինք մատենագրութիւն մի աւելի ընդարձակ և աւելի հոյակապ, որ, նոյն մաքրութեամբ, նոյն արուեստիւ և նոյն ճաշակաւ, իբրև պայծառ դիսաւոր փալեղով Ե. դարուն սկիզբէն գրեթէ իբրև կէս դար, կ'սկսի տակաւ մարիլ:

Այս մատենագրութենէն մեզի հասած գործերն են,

1. Գրեթէ ամբողջ Աստուածաշունչ գրքոց, այն է Հին և Նոր Կտակարանաց, թարգմանութիւնը:

2. Յովհաննու Ոսկերբարանի գործերէն՝ Ա. Մատթէի աւետարանին մեկնութեան թարգմանութիւնը գրեթէ ամբողջ. Բ. Յովհաննու աւետարանին մեկնութենէն առաջին 13 ճառք. Գ. Պողոսի թուղթերուն մեկնութիւնը Դ. Եսայեայ մարդարէութեան մեկնութիւնը:

3. Սեբերիանոսի Եմեսացոյ անուամբ ճառեր.

4. Եւսեբեայ Կեսարացոյ Ա. Բրոնիկոն, Բ. Եկեղեցական պատմութիւն.

5. Կիւրղի Աղեքսանդրացոյ մեկնութիւն Ծննդոց, Ելից, Թագաւորաց, ևն:

(1) Տես թիւ 1, 2, 4, 6, 8, 9, 10, 11, 13, 14, 15, 16, 19, 20, 21:

6. Կիւրղի Երուսաղեմացոյ Կոչումն Ընծայութեան.

7. Բարսղի Կեսարացոյ ճառք վեցօրեայ արարչութեան.

8. Եփրեմայ ասորոյ մեկնութիւնք.

9. Ջգօն, կամ Յակոբայ Մծբնացոյ ընծայուած ճառք.

10. Եւագր որ չէ տակաւին թ լոյս ընծայեալ:

11. Եզնիկ.

12. Ագաթանգեղոս.

13. Բուզանդ.

14. Կորիւն.

15. Հատակոտորք ճառընարաց, Հարանց վարուց և կանոնաց մէջ.

Հայուն համար, ցորչափ կը պահէ նա կամ կը ջանայ պահել, իբրև մասնաւոր եկեղեցական տարերօք ուրոյն քրիստոնէական եկեղեցի և ուրոյն ցեղ իւր անհատականութիւնը, Աստուածաշունչն է և լինելոց է անհուն կարևոր իբրև մեծ պատմական յիշատակարան իւր աննման լեզուին. ուստի չէ առանց կարևորութեան դնել հոս համառօտիւ այս զարմանալի գրոյն թարգմանութեան պատմութիւնը, այսինքն թէ ի'նչ լեզուէ և յոյր ձեռն թարգմանուեցան շին և Նոր Կտակարանք, եւ ի'նչ փոփոխութիւն կրեց այն թարգմանութիւնը նոցին իսկ թարգմանչաց ձեռօք: Բայց նախ կարճ դիտողութիւն մը:

Սոր և գիտնարար հետազօտութիւնը կը ցուցնէ յայտնապէս թէ թարգմանիչք ունէին կատարեալ տեսական և գործնական գիտութիւն երկուց լեզուաց ևս, յունիին և հայոյն, վերջնոյն մանաւանդ զոր՝ Ջանացին ընել, և չէին կարող ևս ընել այլազգ, ըստ ամենայնի ազգային, ըստ լեզուին վիպասանաց զորմէ այնպէս կաթոգի էր ազգն: Համեմատելով վիպասանաց հայերէնն ընդ հայերէնին թարգմանչաց, մարթ է ասել թէ Հայք, և՛ անխարարք, և՛ շինականութիւնն (Բուզ. Գ. ԺԴ.), առնելով զԱստուածաշունչըն հայերէնացեալ իւր պէսպէս ոճերուն զանազանութեամբ, հազիւ թէ կրցան ընտրել իւրեանց վիպասան երգերէն: Գանք այժմ ի պատմութիւն թարգմանութեան:

Թողունք զկարծիս ոմանց թէ յառաջ քան զթարգմանիչս կամ քան զԵ. դար, կային թարգմանութիւնք Ս. Գրոց ամբողջ կամ ըստ մասին: Չէ առանց հաւանու-

Թեան թէ նախնի եկեղեցիք Հայոց կամ մանաւանդ դըւելք նոցա որ կային Հաւանականապէս ի Հայս յառաջ քան զՆուաւորիչն, չեղան առանց թարգմանութեան գէթ կարեւորագոյն մասանց գրոյն, մանաւանդ հին կտակարանին: Առ այս չունինք ստուգութիւն. Սաղմոսաց համար միայն կայ աղօթ աւանդութիւն մը բաւական յետին որ չունի ամենեւին պատմական յարգ: Գնել թէ յառաջ քան զՄեսրոպ կ'որ գիր ինչ հեթանոսական թերի և դժուարին, անմատչելի բազմաց, և թէ թարգմանիչ անուանեալ ընթերցողք, որպիսի էին Մեսրոպ, թերևս և այլք ոմանք յառաջ քան զգիւտ գրոյն, ունէին թարգմանութիւններ այն գրով ի դիւրութիւն իւրեանց, կը մընայ միշտ լոկ կարծիք թեթև ինչ հաւանականութեամբ. և եթէ էր ևս այնպէս, ցորչափ այն թարգմանութիւնք չէին և չը կարէին լինել, հայերէն գրոյն բնութեան նայելով, մատչելի ժողովրդեան, և ոչ իսկ մեծագոյն մասին եկեղեցականաց, կը մնայ ճշմարիտ թէ յառաջ քան զթարգմանիչս չունէին Հայք թարգմանութիւն Ս. Գրոց, և թէ Հին և Նոր կտակարաններն հայերէն թարգմանելու խորհուրդն ունեցան, նախ և կատարեցին Սահակ եւ Մեսրոպ գործակցութեամբ աշակերտաց իւրեանց, և թէ ո՛ր լեզուէ՝ այն ևս յայտնի է պատմութեանէ: Հայոց դրացի քրիստոնէայ ազգերէ Յոյնք և Ասորիք միայն ունէին կատարեալ թարգմանութիւն Հին և Նոր կտակարանաց. գիտենք ևս թէ Հայք, մանաւանդ այն թարգմանութեան ժամանակ, ոչ միայն ունէին կատարեալ հմտութիւն այն երկու քրիստոնէայ ազգաց լեզուին և դպրութեան, այլ և թարգմանութիւնք նոցա էին առ հասարակ ի ձեռս գէթ ուսուցանող մասին Հայ կղերին: Բուզանդ յայտնապէս կը վկայէ թէ իւր ժամանակն յոյն և ասորի լեզուաց հմուտ մարդիկ միայն ունէին փոքր ի շատէ Ս. Գրոց գիտութիւնը: «Ոչ թէ որպէս պարտն էր յուսով կամ հաւատով ընկալան Հայք զկրօնս քրիստոնէութեան, բայց միայն սակաւ ինչ որք գշանգամանս գիտէին հելլէն կամ ասորի դպրութեանց, էին հասու ինչ այնմ փոքր ի շատէ» (Բուզ. Գ. ԺԴ.): Ձիք տարակոյս թէ ազգին մեծագոյն մասին տգիտութիւնը Սուրբ Գրոց վարդապետութեան թե-

լադրեց Սահակայ և Մեսրոպայ ձեռնարկել ի թարգմանութիւն գրոյն, և յառաջ քան զայն՝ ի գիւտ դիւրին և կանոնաւոր այբուբենի: Չայս կը թուին ակնարկել բանք Կորեան զՄեսրոպայ թէ մեծ հոգ և տրտմութիւն ունէր վասն ազգին. «Հոգ ի մտի արկանէր... զմտաւ ածելով զառաքելականն, Տրամութիւն է ինձ և անպակաս ցաւք սրտի խմց, վասն եղբարց խմց եւ ազգականաց». և «էր արդարն», կը յաւելու, «տրտմական հոգովք պաշարեալ և անկեալ ի ծուփս խորհրդոց, եթէ որպիսի՛ արդեւք ելա իրացն գտանիցէ:»

Ոմանք թեւադրեալ ի բանից Խորենացւոյն թէ, երբ Մեսրոպ դարձաւ Վրաց և Աղուանից քարոզութենէն, գտաւ «զՄեծն Սահակ թարգմանութեան պարտապալ յԱսորոյն՝ յոչ լինելոյ յունին. քանզի նախ ի Մերութանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհիս յոյն գիրք. դարձեալ ի բաժանել զաշխարհս Հայոց չտային Պարսիկ վերակացուքն յոյն ուսանելգարութիւն ումք յիւրեանց մասինն, այլ միայն Ասորի» (Խոր. Գ. ԾԴ.), կը ըսեն թէ Սահակ չգտնելով յունարէն օրինակ Ս. Գրոց՝ թարգմանեց ասորերէնէ: Բայց նախ բան Խորենացւոյն է անորոշ, ոչ թէ Ս. Գրոց համար: Կամի ասել թէ Սահակ չգտնելով յունարէն գրեան, իմա՛ Հարց գործերէն, կը թարգմանէր ասորերէնէ: Դիցուք թէ Սասանեանք քաղաքական նըպատակաւ արգիլեցին Հայոց (թէպէտ այս ևս չէ ընդունելի, կամ չափով միայն կըրնանք ընդունիլ) ուսուցանել յայտնապէս Յունարէն ի դպրոցս, չէին կարող առանձին մարդոց ևս արգելուլ ուսանել յունարէն, և ոչ հաւանական է թէ յունարէն մատենք այրեցան ի Մերութանայ, և ապա ժողովեցան ի Պարսից այնպէս՝ մինչև բոլոր Հայոց մէջ, և ոչ իսկ առ Սահակայ կը գտնուէր օրինակ մի անգամ Սուրբ Գրոց որմէ թարգմանէր:

Մեսրոպայ այսրէն դարձն ի քարոզութենէ առ Սահակ եղաւ Վաւաճապոյն վերջին տարին ըստ Խորենացւոյն, այն է իւր 414 ին. եթէ Սասանեանք այնպէս խստիւ արգելած էին յունարէն ուսանիլ և մուծանել յոյն գրեան ի Հայս, ի՞նչպէս եղաւ որ նոյն Սահակ, ոչ շատ տարի յետոյ զրկեց ի Կոստանդնուպոլիս աշակերտներ, որ դարձան ի Հայս Ս. Գրոց վաւերական օրինակներով

և սրբոց Հարց գրեհով: « Յետ այնորիկ հաստատուն օրինակօք Աստուածատուր գըրոցն, և բազում շնորհագիր հարց յետ այնր աւանդութեամբք, և Նիկիական և Եփեսոսական կանօնօք գային երևելով Հայոց, եւ առաջի դնէին հարցն զբերեալ Կտակարանն եկեղեցւոյ սրբոյ » (Կորիւն): Զնոյն ասէ եւ Սորենացին Գ. ԿԱ. Թերևս ըսուի թէ թարգմանիչք Ս. Գրոց յունարէն օրինակներն հանդերձ այլովք գրեհով բերին առ Սահակ յԱշտիշատ Տարօնոյ (Սոր. անդ). բայց եւ այս չլուծեր խնդիրը. քանզի, եթէ ի Տարօն, իբրև ի մասն բաժնին Յունաց, թոյլ տուեալ էր մուծանել յոյն գրեան, Սահակ գէթ թարգմանութեան համար կրնար երթալ անդր և թարգմանել յունարէնի, քան թողլով Եօթանասնից թարգմանութիւնը, ընտրել Ասորերէնը: Համառօտիւ այն պատճառը թէ առ ի չգոյէ յունին՝ Սահակ բրաւ մեր թարգմանութիւնն Ասորերէնէ, չէ ամենեւին ընդունելի: Յունարէն գրոց այրուիլն ի Մերութանայ, և Պարսից արգելն, եթէ են ևս ճշմարիտ, իմանալի է ըստ մասին միայն, ոչ թէ այրողք կամ արգելողք բոլոր երկրին մէջ մտան ի տունս, ի վանորայս, յեկեղեցիս, ի կաթողիկոսարանն իսկ, և տունն հրոյ ճարակ ամէն յունարէն գիր:

Գալով անձանց յորոց ձեռն եղաւ թարգմանութիւնն, Սորենացին կ'ընծայէ այս աշխատութիւնը Մեսրոպայ, և այն մինչ Մեսրոպ էր յեղեօսիա իսկ և իսկ զինի գիւտի գրոյն. « Կերպածեւեալ, » ասէ, « Մեսրոպայ զգիրն առ ձեռն պատրաստ ըստ անսայթաքութեան սիւրբոյցից Հելլենացւոց, . . . իսկոյն ի թարգմանութիւն ձեռնարկեալ խորհրդաբար սկսանելով յառակաց գրովանդակ զբսան եւ երկու յայճնիսս եւ զնոր կըսակս յեղուլ ի Հայ բան, նա և աշակերտք նորա Յովհան եկեղեցային և Յովսէփ Պաղնացի » (Սոր. Գ. ՄԳ.): Իսկ առաջին թարգմանութեան ուղղութիւնն ըստ ստոյգ օրինակաց գորս բերին թարգմանիչք ի Կոստանդնուպոլսէ՝ Սորենացին կը համարի եղած ոչ իբրև ուղղութիւն ի ձեռն Սահակայ եւ Եզնկայ միայն ըստ Կորեան, այլ կը կոչէ կրկին թարգմանութիւն և կատարուած Սահակայ և Մեսրոպայ և բոլոր աշակերտաց ձեռօք: « Եկեալ թարգմանիչքն մեր. . . . մատուցին զստոյգ օրինակս գրոց. զոր առեալ մեծին Սահակայ և Մեսրոպայ՝ դարձ-

եալ թարգմանեցին զմի անգամ թարգմանեալն, փութանակի հանդերձ նոքօք » (Սոր. Գ. ԿԱ.):

Գալով Կորեան որ է ժամանակակից եւ գործակից՝ կը գանենք յայսմ մասին բաւական սարբերութիւն: Ըստ Կորեան որ չգիտեր ամենեւին յունարէն լեզուի և դըսրութեան գէթ բացարձակ արգելք Սասնեանց կողմանէ, Ս. Գրոց թարգմանութիւնն եղաւ յունարէնէ, թարգմանիչ է գլխաւորապէս Սահակ. Մեսրոպայ կ'ընծայէ Կորիւն Առակաց միայն թարգմանութիւնը մասնաւոր նպատակաւ: Կորիւն չը ժխտեր նաև աշակերտաց գործակցութիւնա մանաւանդ զՅովհան և զՅովսէփ կը դնէ գործակիցս Մեսրոպայ, յանուանէ կը յիշէ նաև Եզնկայ գործակցութիւնն ընդ Սահակայ յուղղութեան առաջին թարգմանութեան ըստ ստոյգ օրինակաց բերելոյ ի Կոստանդնուպոլսէ: Յետ պատմելոյ զգլուտ գրոյն, « զամենայն ընտրութիւնս նշանագրոյն յօրինեալ և յանկուցեալ (Մեսրոպայ), » կը յաւելու. « ի թարգմանութիւն դառնայր հանդերձ արամբք երկուք, աշակերտօքն իւրսովք, որոց առաջնոյն Յովհան անուն կոչէին, յեկեղեցեաց գաւառէն, եւ երկրորդին՝ Յովսէփ անուն ի պաղանական տանէն. եւ եղեալ սկիզբն նախ յառակացն Սողոմոնի որ ի սկզբանն իսկ ծանօթս իմաստութեանն ընծայեցուցանէ լինել, ասելով եթէ ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: Յետոյ գալով առ Սահակ, ասէ. « Իսկ երանելոյն Սահակայ զեկեղեցական գրոց գումարութիւնն կանխաւ յունական բարբառոյն ի հայերէն, դարձուցեալ, եւ բազում ևս զհայրապետաց սրբոց զճշմարիտ զիմաստութիւնն: Դարձեալ յետ այնորիկ (այսինքն յետ դարձին թարգմանչաց « հաստատուն օրինակօք աստուածատուր գրոցն ») առեալ հանդերձ Եզնկաւ զյառաջագոյն զյանկարծաբիւտ զփութանակի զթարգմանութիւնս, հաստատէր ճշմարիտ օրինակօքն բերելովք »:

Այսպէս նայելով Կորեան պատմութեան որ, ինչպէս ըսինք, իբրև ժամանակակից և գործակցի, մի միայն ընտրելին է, թարգմանութիւն մեր եղաւ ի յունէն, և ուղղեցաւ ընտիր օրինակի մը վրայ: Փորձը, մեր առանձին փորձը, կ'ըսենք, որ քան

զամենայն աւանդութիւն զօրագոյն է, կը հաստատէ ինչ որ ըսինք ըստ Կորեան: Իբրըր յերկից ամաց հետէ համեմատելով մեր թարգմանութիւնը երբայական բնագրին և յոյն, ասորի և լատին թարգմանութեանց հետ, մինչև ցարդ կը գտնենք գրեթէ աւանց երկբայութեան թէ, նախնիք մեր ընտրելով, իմա Հին Կտակարանին համար եօթանասնից թարգմանութիւնը որ յոյն եկեղեցւոյ մէջ սովորական էր, թերևս եւ քան զբնագիրն ընտրելի համարուած, հետեւեցան հաւատարմութեամբ այն թարգմանութեանն ընտիր օրինակի մը որ զըրկուեցաւ նոցա հաւանականապէս Կոստանդնուպօլսոյ պատրիարքէն Պրոհլդէ (434-447), որոյ և առանձինն թղթով եկան առ Սահակ թարգմանիչք մեր (Կորիւն, եւ Խոր. Գ. ԿԱ.) ոչ թէ ըրին, երբայական բնագրէն և յունարէն և ասորերէն թարգմանութիւններէն խառն թարգմանութիւն մը: Այսու չէ պարտ կարծել թէ թարգմանիչք մեր չէին տեղեակ ասորերէնի, չափով իմն նաև երբայերէնին: Իւրեանց առանձին գրուածներուն մէջ կ'առնուն երբեմն յայտնապէս երբայեցերենէ. զոր օրինակ Եզնիկ կը դնէ՝ ըստ երբայականին ուլ. «Զուըն ի մօր կաթն չհրամայէ եփել», մինչ ըստ եօթանասնից որպէս և ի մերում թարգմանութեան է գառն: Նոյն Եզնիկ, հմտագոյնն ի թարգմանիչս, որչափ մեք գիտեմք, զինի Սահակայ և Մեսրոպայ, յայտնի կը ցուցնէ իւր հմտութիւնն ասորի և երբայական լեզուաց, պարզելով այս լեզուաց բազմաւորի (յոգնակիի) գործածութիւնն փոխանակ միաւորի (եզակիի), ինչպէս ունի նաև հայերէնն: Խօսելով ընդդէմ Մարկիոնեանց որ բազում երկինս կը դնէին, վասն զի յերբայեցին երկինք անեզական է, կ'ըսէ. «Որպէս յամենայնի մոլորեցան հերձուածողք, նոյնպէս և յայսրո՞. զի ոմն տասն երկինս ասէ, ոմն՝ եւթըն, եւ Մարկիոն երիս: Եւ ի գրոց սրբոց կամին հաստատել զմոլորութիւնն իւրեանց, թէ երկինս, եւ երկնից երկին բազմաբար ասեն գիրք: Յորժամ ոչ յունեքէ սանձահարին հարցուածովք, արտաբոյ գրոց սըրբոց բարբանջեն. և իբրև վտանգին, ապա ի գիրս ապաւինին: Բայց երկինս և երկնից երկինս յայն սակս գտանեմք ի գիրս, զի յերբայեցուց լեզու երկին չմարթի ասել,

որպէս և ոչ յասորի լեզու ջուր կամ երկին. այլ մին բազմաբար ասի: Եւ յայտ անտի է զի եւթանասնիցն թարգմանեալ ի յոյն լեզու, ասեն. ի սկզբանէ արար Աստուած զերկին և, զերկիր իբրև զմիոյ երկնէ յայտ արարեալ: Եւ յասորի լեզու քանզի չմարթի երկին ասել, ասէ. ի սկզբանէ արար Աստուած զյաթն երկինս և զյաթն երկիր. թէպէտ և միաբար չմարթի ասել նոցա զմիօջէ երկնէն, սակայն յաթն ասելով որ է տարր, իբրև զմիօջէ տարերէ միոյ երկնի յայտ առնէ թարգմանութիւնն» (Եզնիկ):

Նոր Կտակարանին համար չիք ամենեւին դժուարութիւն կամ խնդիր թէ է յունարէն բնագրէն: Թող թարգմանութիւնը որ յայտնապէս կը ցուցնէ թէ յունէն է, չէ ամենեւին հաւանական թէ այնպիսի քաջ յունարենագէտք, և որ այնպէս հարեալ էին ամենայնի որ յունական էր, թողլով բնագիրը՝ կը դիմէին մուրացածոյ թարգմանութեանց: Չէ ամենեւին աւելարանութիւն եթէ ըսենք թէ թարգմանիչք մեր ինչպէս Եզնիկայ համար տեսանք, չէին անտեղեակ երբայեցերէնին, և քաջ կարող էիր թարգմանել այն լեզուէն. բայց անունն եօթանասնից որ ոչ ծանօթ միայն բոլոր արևելեան եկեղեցւոյ մէջ, այլ եւ թերևս մեծարոյ ևս քան զհերբայականն, կուտար նոցա ընտրել թարգմանութիւնը քան բընագիրը. նաև ոչ սակաւ կասկած կար առ հնագոյն հարս եկեղեցւոյ, թէպէտ յանիրաւի, զՀրէից, թէ խանգարած էին բնագիրը: Զարմանք է որ նոյն իսկ հեղինակք Նոր Կտակարանին յեօթանասնից կ'առնուն իւրեանց վկայութիւնները: Դիտողութեան արժանի կէտ միայն սա է, և զայս ասեմք ի փորձոյ ուսեալ, թէ թարգմանութիւն մեր Նոր Կտակարանին շատ հին և ընտիր օրինակէ էր զոր կը գտնենք համաձայն Սինէական, Աղեքսանդրեան և Վատիկանեան օրինակաց որ հին են և զարգիս ծանօթ գիտնոց:


Գլխաւորելով մեր այս համառօտ պատմական տեսութիւնը Սուրբ Գրոց հայերէն թարգմանութեան վրայ, կ'ըսենք թէ, հայերէն թարգմանութիւն մեր ըստ ընտրութեան բնագիրներուն յորոց թարգմանուած է, ըստ առաւելութեան լեզուին և ըստ հաւատարմութեանն մանաւանդ ի կանոնա-

կանս, է յիրաւի արժանի կոչելոյ (ինչպէս կոչեցին ոմանք յեւրոպացի գիտնոց որ փոքր ի շատէ խելամուտ եղան այնմ) Դեխոյ քարգմանութեանց :

Մեր հայերէն թարգմանութիւնն այնպէս հաւատարիմ է և համեմատ իւր բնագիրներուն, և թէպէտ թարգմանութիւն, այնպէս հաւատար և հանգիտապատիւ նոցա, որ այս թարգմանութիւնը ինամով և անաչառ համեմատեալ բնագիրներուն հետ, իբրեւ արդարև քննական գործ ի լոյս ընծայել ծանօթութիւններով, ինչպէս կ'ընէ Ամերիկայի Սուրբ Գրոց ընկերութիւնն, Հայ խառն մասնաժողովի մը պատա աշխատութեամբ, ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյն իսկ Յոյն բնագիրներն հնագոյն օրինակի մը հետ բաղդատութեամբ հանել ի լոյս, կամ, այլով բանիւ, Ե. դարու սկզբան, և թերեւս աւելի հին, Յոյն օրինակ մը ամէլ յերևան: Կը մնայ մեզ մեր Աստուածաշունչին հայերէնին վրայ առանձինն և մանր խօսել բանասիրական տեսութեամբ՝ բերելով ուրոյն ուրոյն հատուածներ:

(Շարունակելի)

Ա. Մ. ԿԱՐԱԳԱՇԵԱՆ



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԲԱՂԱԲԱԿՐԹՈՒԹԵԱՆ(1)

Ա. Ր Ե Ի Ե Լ Վ

ԲԱՂԴԵԱՍՏԱՆ ԵՒ ԱՍՈՐԵՍԱՆ

Ասորեստանեայք. — Մինչդեռ ի Բաղդէաստան էին բազմաթիւ քաղաքք, Ասորեստանեայք տակաւին լեբանց բարձունքն էին: Ժ.Գ. դարուն Ասորեստանեայք արշաւեցին դրացի երկրաց վրայ և հաստատեցին ինքնակալութիւն մի որոյ ոստանն եղաւ Նինուէ, զոր՝ ըստ Դիոդորի՝ հիմնեց Նինուս: Նինուս տիրեց Փոքուն Ասիոյ և նորա Շամիրամ կինը՝ դուստր դիցուհւոյ ուրուք, զեգիպտոս նուաճելէն վերջ՝ փոխեցաւ յաղանի: Նմա յաջորդեցին ծոյլ եւ թուլամորթ թագաւորք 1300 տարոյ չափ: Սոցա վերջինը Սարգանաբալ կամ Թոնոս Կոնկոլեոս պաշարուելով ի միացեալ զօրութենէ Մարաց և Բաբելոնացոց իւր մայրաքաղաքին մէջ՝ այրեց զինքն յարքունիս իւր հանդերձ ընտանեօք, և այսպէս վեր-

(1) Տես թիւ 9, 10, 11, 12, 14, 15, 18, 19, 21.

ջացաւ Ասորեստանի կամ Նինուէի թագաւորութիւնն, իբր 759ին նախ քան զԲա: Այս ստոյգ պատմութիւն մը չէ, այլ վէպ մի ուր ճշգրիտ իրական դէպք մը չկայ:

Նինուս (Նինուս). — Ասորեստանի ինքնակալութեան վերայ ստոյգ աղբիւրէ տեղեկութիւն չունէր պատմութիւնն մինչեւ 1842, երբ Մուսուլի Փրանսական հիւպատոս Պոքրա գտաւ մերձ ի Խորշապատ ընդարձակ պալատան բեկորներ՝ աւազիներքև ծածկուած: Պոթթայի պեղումն Եւրովոյ ուշադրութիւնը գրաւեց. բազում հնախոյզք՝ մանաւանդ Անգլիացիք դիմեցին ի Խորշապատ: Իլէյս և Լէյրս պեղեցին միւս բլրակներն՝ Նիմրուտ և Գույունճուգ, այսու Նինուէ քաղաքին դիրքը ու ընդարձակութիւն յերևան հանելէն զատ՝ նորոգ շէնքեր ու արձաններ գտան, որք բաւական ճշգրիտ տեղեկութիւն կուտան Ասորեստանի ճարտարապետութեան և արձանագործութեան վերայ: Աւերակք անեղծ մնացեր էին հողին ներքև, չոր կլիմայի ազդեցութեամբ, Այս աւերակաց մէջ զբտան պարիսպներ՝ հարթ քանդակներով եւ նկարներով, բազմաթիւ արձաններով եւ արձանագրութեամբք լի: Պալատք արուեստակեալ բլրոց վրայ շինուած էին: Ի գաւթին կը գտնուէին ի կերպարանս մարդկան թեւաւոր ցուլեր ներկայացնող հսկայ արձաններ կամ թեւաւոր առիւծներ: Շէնքին ահաւոր պատերը կճով ծածկուած են, որոց վերայ փառաւոր քանդակներ կ'երևին: Սրահք և գաւթք հսկայ քանդակներով զարդարուած են: Առ հասարակ արքունի պալատան մօտ բրգածեւ և եօթն դասիկոնով աշտարակ մը կայր, ուր՝ իբր ի գիտարանի, աստեղանշմար մագք աստղերը կը քննէին և զապագայն կը գուշակէին:

Ըստ հին աւանդութեան իրիք՝ Ներրովթ շինեց այս քաղաքն, աւանդութիւն մը որ, որչափ և անհիմն է, կը ցուցունէ սակայն թէ Բուշեան երկիր էր նախապէս Ասորեստան, քանզի ի գրոց (Ս. Գիրք) իբրև անձ յիշուած Բուշեան Ներրովթ արևելեան աւանդութեան մէջ (Ռիտտէր, Արևմ. Ասիա. Գլ. 1.) Բուշեան ցեղի յատուկ անուն էր:— Գրգչ. Բն. պատմ. Հայոց. 26:

Նինուէ բազմաթիւ բլուրներու վերայ շինուած էր քառակուսի ձևով, որոյ շրջապատն էր 43 քիլոմէթր: Նորա պարիսպք

էին ի ներքուստ հողաչէն, իսկ յարտաքուստ՝ աղիւսակերտ: Բայ ի պալատներէն՝ միւս չէնք հիմնայատակ կործանած են:

Նկարագիր Ասորեստանեայց. — Ասորեստանեայք էին որսորդ և սլատերազմիկ: Իրենց հարթ քանդակաց վերայ մերթ կ'երևին զինուորք՝ վառեալք ի նետ և յաղեղըն, և երբեմն՝ խրոխտ, խարեբայ և առիւնուչտ: Ասորեստանեայք զօրէն հեղեղի ասպատակ սիւռեցին ընդ Ասիա՝ ի դարձին բերին բազմաթիւ գերիներ: Իրենց մեծ հաճոյքն էր խողխողել, գեեել, գեփել և յափշտակել:

Արճայ. — Ասորեստանեայք իրենց թագաւորը կը համարէին «Աստուծոյ ներկայացուցիչը յերկրի վերայ» և նմա կը հնազանդէին կուրօրէն: Արքայն դըւլս անցնելով արիւնարբու բանակաց՝ կ'ասպատակէր Ասիա, և ի դարձին կ'արձանագրէր իւր սլալատան սլատերուն վերայ տարած յաղթութիւններն, աւերակները, այրած քաղաքներն, գլխատեալ կամ կենդանւոյն մորթազերծ բրած գերիները:

Արշաւաճ. — Ասուր. Նազիր. Աբալ (882) և Դուկլատ. Աբալ. Ասար (745) մեծամեծ աշխարհակալութիւններ ըրին և իրենց կապուտ կողոպուտն արձանագրեցին, որպէս օրէն էր: Է. դարուն Սին. Աքէ. Իրիբ (Սինեքերիմ) կ'արձանագրէ այսպէս. «Ես որպէս աւերիչ ուրական անցայ և առաթուր կոխեցի բոլոր երկիրն ծագաց ի ծագս. բանակա լողաց թշնամեաց արեան գետոց մէջ: Յարգի ցօղունի նման փշրեցի զորս կենդանւոյն ի գերութիւն վարեցի:»

Քանդակի մի վերայ՝ որ կը ներկայացնէ զքաղաքն Շօշ անձնատուր լեալ Ասուր. Պան Աբալի, կը տեսնուին ի պարտութիւն մատնեալ իշխանք՝ լիկեալք յԱսորեստանեայց՝ ոմանք ընչատեալք, այլոց աչերը հանուած, կամ մօրուք գերծուած:

Կործանումն Ասորեստանեայց ինքնակալութեան. — Թ. դարէն սկսեալ՝ Ասորեստանեայք միշտ յարշաւանս էին և գերեցին գերիեցին զԱսորիս, զՊաղեստին և զԵգիպտոս: Նուաճեալ ազգք անդադար նշխահեցան, աստի սկսան նախճիրք: Հուսկ ապա, Ասորեստանեայք սպառեցան միշտ խողխողելով ի միացեալ զօրութենէ: Բարեւալացոց և Մարաց, և ի դաշնակցաց նոցա: 625 ին, մայրաքաղաքն Նինուէ՝ ըստ հրէից մարգա-

րէից՝ « մայրիք առիւծուց. քաղաքն արեանց » կործանեցաւ և « եղիցի ամենայն որ տեսանիցէ զքեզ՝ զիջանիցէ և ասասցէ. Եղուկ դու, Նինուէ, ո՛վ իցէ որ հեծիցէ վասն քո, ուստի՞ խնդրեսցուք քեզ մխիթարութիւնս: » Այսպէս կը գոչէ մարգարէն Նաուուժ (Գլ. Գ. 7):

(Շարունակելի) ԴԱԻԹ Յ. ԽԱԶԿԱՆ

Զ Ա Ն Ա Զ Ա Ն Ք

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մ Ա Ն Կ Ա Վ Ա Ր Թ Ո Ւ Թ Ե Ա Ն (1)
Ե. ՊԱՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱՌ ՆԱԽԿԻՆ ՊԱՐՈՒԿՈ

Ի ձենատան, ի Հնկատան և յԵգիպտոս, ինչպէս տեսնք, դատարարակութիւնը աստուածապետական սկզբան մը լծոյն ներքեւ էր և է տակաւին: Պատուէրք կուգային յերկնուստ և ծանօթ գերագոյն աստուածներէն: Ի Պարսկաստան սկստութիւնը իբր նոր գործիչ կը մտնէ դատարարակութեան մէջ: Զոյգ ընդ կրօնից կը կարգէ և կը յօրինէ ժողովրդեան կրթութիւնը և բարքը:

Երախայն, ի ծնանելն պարտէր, ըստ Զէնտ. Աւեստի, սուրբ գիրք Պարսից, լուսցուիլ երիցս եզան մէջով և գամ մի ջրով, մաքրուելու համար: Աստղաբաշխ մը կ'որոշէր յետոյ երախային բախտը և անուն կը դնէր նմա: Յետ երից ամաց, հայրն կը մատուցանէր զոհ առ Միթրա: Մինչև յեօթներորդ ամ, մանուկը չէր ունեւ հպասակ, և ինչ յանցանք գործէր, ծնողքն էին պատասխանատու: Հինգ տարեկանէն յառաջ, ծնողք ոչ բարին և ոչ չարը կ'ուսուցանէին իւրեանց որդւոյն (2). պարտէին միայն բնական կարեւոր խնամները տանիլ նմա, և քսել, երբ յանցանք մը գործէր « Զըլլայ որ այս բանը անգամ մ'ալ ընես »... Գեղեցիկ օրինակ ժուժկալութեան ի բանս: Ութ տարեկանէն յառաջ, չալարտէին ծեծել մանուկ մը, բաւական էր որ անզգայ չըլլար ուրիշ պատիժներու: Մանուկը բոցտորձակ հնազանդութիւն պարտ էր իւր ծնողաց: Նա որ

(1) Տես թիւ 7, 46, 47, 49:

(2) Այս սկզբունքը պիտի գտնենք Ժան Ժաք Ռուսոյի մէջ:

երիցս անհնազանդ կը գտնուէր առ իւր ծընողս արժանի էր մահու : Աշակերտն պարտաւոր էր աւելի պատուել իւր դաստիարակը քան իւր ծնողքը , որովհետեւ դաստիարակը պաշտօն ունէր մշակելու զհոգին , ազնուագոյն մասն մարդոյ : Հետագայ աղօթից համեմատ , զոր կը քաղեմք պարսիկ մատենանէ մը , կերևի թէ դաստիարակին առաւելութիւնը հօր վրայ չէր ծանօթ ամենուրեք : « Ո՛վ Միթրա , ըսուած է , 30 կապերով միացուր բարիները , 60 կապերով այրն ու կինն , 70 կապերով աշակերտն ու դաստիարակն , 100 կապերով եղբայրները , 1,000 կապերով որդին և հայրը , և 10,000 կապերով երկիրը և իւր թագաւորը : »

Յայս վայր թուի թէ կրօնական կամ աստուածպետական սկզբունքը կը յաղթանակէ Պարսից դաստիարակութեան մէջ , եւ այս կարէ պատահած ըլլալ քրմաց մէջ և մանաւանդ առ Մարս : Բայց Ղրագաշտի կրօնքը , ընելով զպետութիւնն ներկայացուցիչ Որմզդի , ընկերական կենաց մէջ նոր գործիչ մը նետած էր : Աստ պետութիւնն ոչ ևս է բողոքողին ընդ լծով քրմաց , այլ ուրոյն իշխանութիւն մ'է , որ պարտի ոգորիլ Որմզդի համար , և որ , հետեւաբար կ'ուզէ ազդեցութիւն մ' ունենալ ազգին վրայ . աստի ազգային դաստիարակութիւն մը , այսինքն դաստիարակութիւն մը ի ձեռքն պետութեան , և ոչ միմիայն ի ձեռն կրօնից : Այս տեսութեամբ , Պարսկաստան անցման կէտ մը կը յօրինէ ընդ Ասիա եւ ընդ նախկին Եւրոպա , ուր ազգային սկզբունքը կը ծածկէ , կ'ընկղմէ աստուածպետական սկզբունքը :

Ահա ինչպէս Քսենոփոնոս նկարագրած է Պարսից ազգային դաստիարակութիւնը իւր Կիւրամարգին(1) մէջ . « Պարսից օրէնքներն , կ'ըսէ , հոգ կը տանին քաղաքացւոց բարոյական դաստիարակութեան : Ազովի հեռի և հասարակաց շինուածներէ չըջապատուած հրապարակ մը ժողովատեղի է և դպրոց Պարսից : Այս հրապարակը չորս մասանց կը բաժնուի , որք յատկացեալ են պատան-

(1) Քսենոփոնոսի (Յոյն պատմագիր 445—355 յուս. քան զՔրիստոս .) այս գործը , Քսենոփոնոսեայ կիւրոսի իւր առնու պատմութիւնի , թարգմանած է վենետիկի Մէթիթարեան միաբաններէն Հ. Յովակի Գաթրճեանց , գեղեցիկ հայերէնով հետեւողութեամբ սկզբէն գարու : Ծ . Թ :

եաց (6-16 տարեկան) , երիտասարդաց (16-26) տարեկան) , չափահաս արանց (26-50) և ծերոց : Այգուն այգուն պատանիք եւ չափահասք անդր կը ժողովին յառաջ քան զայգն : Երիտասարդք , բաց յամուսնացելոց , կը ննջեն , կուռ զինուած , հասարակաց շինուածոց առջև , կամ անոնց պահպանութեանը համար , կամ զերծ մնալու համար յանառակութենէ : Ծերք ազատ են գալու ժողովատեղին կամ տունը մնալու : Իւրաքանչիւր բաժանումն կը վարեն տասն պետեր . պատանեաց պետերն ընտրուած են ծերերէն որք ունին ազնուագոյն որդիներ : Պատանեաց մարզանքն են աղեղ լարել , նիզակ նետել , ձի հեծնել : Պետերը օրուան մէկ մասը կ'անցնեն դատելու այն յանցանքները որք կը դործուին , զոր օրինակ գողութիւն , ստախօսութիւն , չարախօսութիւն ևն : Ապերախօսութիւնը և ստախօսութիւնը մասնաւոր պատիժներ ունին : Պատանեաց երիցագոյները յաճախ կը կոչուին դատելու այլոց յանցանքը , ըստ օրինաց արդարութեան . իրաւագիտութեան գործնական դպրոց մ'է այս : Մեծ խնամ կը տանին մշակելու ժողովարութիւնը , իւր անձին տիրելու կարողութիւնը , աւագաց նկատմամբ հնազանդութիւնը , և ճշմարտախօսութիւնը : Երիտասարդք պարտին լինել միշտ ընդ իշխանութեամբ իւրեանց պետերուն ընելու համար ամէն ինչ որ կը պահանջէ հասարակաց օգուտը : Երբ արքայն ելնէ յորս , ինչպէս յաճախ կը պատահի յամենան , ի միասին կ'առնու երիտասարդաց կէսն . իւրեանց զինուորական դպրոցն է որսորդութիւնն , և միանգամայն դպրոց մը ուր կ'ուսանին տոկալ ծարաւոյ և քաղցոյ , ջերմութեան և ազգի ազգի խանջութեանց : Նոքա որք կը մնան կը մտրվին յաղեղն , ի տէգ , յարշաւ , կամ կ'երթան աւագակներ ձերբակալելու : Չափահասք զինուորական ծառայութիւնը կ'ընեն , կամ են իբր պետ պատանեաց եւ երիտասարդաց : Յետ լրանալոյ յիսուն տմաց , ազատ են ծառայութենէ և են պաշտօնեայ իբր դատաւոր , վարիչ ևն : »

Ահաւասիկ համառօտագիծ մի պատկերն հասարակաց դաստիարակութեան Պարսից ըստ Քսենոփոնոսի : Կանայք չէին մասնակից այս ազգային կրթութեան . նոքա , ըստ բանից բազում մատենագրաց , ենթակայ

էին այն ստորին կացութեան ուր կը գտնուէին կանայք արևելեան ազգաց մէջ:

Ոմանք բանասագծութիւն տեսնել ուզեցին Կիւրամարզին մէջ, պատմութիւն մը յերկրեալ առ ի մտրակել Յունաց ազգային դաստիարակութիւնը: Չեմ ուզեր փորձել բառնալու մատենագրաց մէջ տիրող հակասութիւններն: Ինձ այնպէս կը թուի թէ (ինչպէս յայտնի է մակարեբել վերագրեալ սոցերէն) Պարսից մէջ դաստիարակութեան այլ և այլ եղանակներ կային, և կարծեմ թէ այն ազգային դաստիարակութիւնը զորմէ կը խօսի Բսենտիոն, յատուկ էր քաղաքացոց մէկ դասին: Արդարև չէ մարթ առնուլ ի միտ թէ ինչպէս բովանդակ ազգը կ'ընդունէր դաստիարակութիւն մը, ուր շկայ բնաւ մուտ ոչ երկրագործութեան, ոչ արուեստից, ոչ վաճառականութեան, այլ միմիայն հասարակաց պաշտօնէութեան և զինուորութեան: Ժողովուրդ մը չկրնար իւր կեանքը անցնել հասարակաց հրապարակի մը վրայ, ոչ ալ ազգի մը երիտասարդաց կէսը ընկերել իւր արքային յորսորդութեան:

Չև յանգ հանած այս ծանօթութիւններն հին Պարսից դաստիարակութեան վրայ, պարտիմ ի վեր հանել նոցա դաստիարակութեան մէկ առանձին նկարագիրը, այսինքն խտտամբերութիւնը: Պարսիկն իւր կրօնքով կոչուած ըլլալով ոգորիւ Արհմնի հետ մինչև իսկ իւր սրտին մէջ, ի հարկէ պարտաւոր էր ըլլալ խտտամբեր և պատերազմիկ: Պարսիկն ուսանելով գտել իւր կիրքերն, իւր մեղիութիւնը, իւր հեշտասիրիկ ցանկութիւնը, և արհամարհել անպատաները, որք են երկիր իշխանութեան Արհմնի, եւ յարակից խոնջութիւններն, կ'ըլլար զօրաւոր, յանդուգն և արի: Սոյն օրինակ դաստիարակութիւն մը պէտք էր յարուցանելու համար Կիւրոս մը և ընելու համար զՊարսիկս աշխարհակալ ժողովուրդ մը: Բարուց խտտամբերութիւնը կը զօրացընէ և կը բարձրացնէ ազգ մը: մեղիութիւնը և զեղխութիւնը կը տկարացնեն զայն և կը նուաստացնեն:

(ԺԻՎ ԲԱՐՕԶ)

Մ. ԱՍԲԱՆԱԶ

ՈՒՍՈՒՄՆ ԳՆՈՍԿԱՆ ՀՆՈՒԹԵԱՆ(1)

ՎԵՊՔ Ի ՏՐՈՎԱԿԱՆ ԴԻԻՑԱԶՆԵՐԳՈՒԹԵԱՆՑ
ԸՍՏ ՀՈՄԵՐԻ ԵՒ ՈՂԲԵՐԳԱԿԱՑ


5. ՄԼՆԵՂԱՆՈՎ՝ ԱՅՐ ՀԵԼԵՆԵԱՅ ԵՒ ԲԱԳԱՆՈՐ ՍԱՂԱՐՏԱՅԻ

Սաղարտայի մէջ էր ամէն կանանց ամենէն գեղեցիկն: Իւր հրաշալի գեղովն՝ դեռ մանուկ՝ անուանի էր ողջոյն Յունաստանի մէջ: Դուստր էր նա Տինդարոսի՝ Սաղարտայի և Լիդայի թագաւորին: Իւր եղբարքն էին Կաստոր և Պոզիւսք՝ Ելլադայի ամէն կողմիցն առոյգագեղ եւ փառապանծ արքայազունք՝ Հելլենեայ տարիաւորք՝ եկան ժողովեցան Տինդարոսի տունն: Հայրը սակայն, վախնալով այն զայրոյթէն զոր միոյն ընծայուած նախամեծարութիւնն կրնար ազգել միւսներուն, իմաստուն Ողիսեայ՝ խորհրդոյն համեմատ Հելլենի թողուց ընտրութիւն ընել ինքնին: Երգուան ամենքն ալ պատուհասուի ի միասին ո՛ր և է անիրաւութիւն որ դործուէր նորապսակաց դէմ: Եւ Հելլենէ ընտրեց զգեղեցիկն Մենեղաւոս՝ որդին Ատրևսի՝ Յետոյ երբ Տինդարոս մեռաւ՝ Մենեղաւոս թագաւորեց Սաղարտայի մէջ: Հեղահամբոյր և բարեսէր մարդ էր, եւ իւր արքունիք մեծաշուք էին եւ կը վայլէին ճոխութեամբ:

6. ՊԱՐԻՍ ԱՆԻՍՈՎ ԿՐ ԼԻՆԻ ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐհրդոց

Պարիս որդի էր Պրիամոսի, գեղեցկագոյն տեսլեամբ եւ հուժկու: Սակ'որոշէ Ափրոդիտեայ օգնականութեամբ առեւանգել Ելլադայէն զՀելլենէ, եւ կը շինուի նաև մ'ի սասորոտ իդաւ լեւին: Գուշակն Հելլենոս՝ իւր եղբայրն՝ կը ջանայ յետս դարձնել զայն իւր դիտաւորութեանէն և և աղէտը կը նախագուշակէ նմա: Այլ Պարիս ո՛չ ումք կ'անսայ: Կ'իջուցանէ նաև ի ծով, զինու զարդու զայն կը վառէ և իւր հօրեղբօրորդւոյն Լինիոսի հետ կը շուէ դէպ ի դե-

(1) Տես թիւ 5, 12, 21:



զեցիկն Ելլադա: Իսկ Կասանդրա վըշտահոր սրաիւ կը գիտէ նաւուն մեկնիլն և կ'ըսէ Պրիամոսին ու այլոց. «Ո՛քանի՛ աղէտ քաղաքին և մեզ ամենուս: Կըտեսնես նուիրական Տրովան այրեացաւեր եւ իւր որդիքն արիւնաթաթաւ փոշոյն մէջ տարածեալ: Կը տեսնեմ մայրն ու կուսանքն օտարներէն սղրաւայն ի գերութիւն տարեալ: » Եւ նա կ'ըսէր զայսոսիկ, բայց չէին հաւատար իրեն:

Թարգ. Ի Յունէն Ծարունակիի Բ. Յ. Պ.

Մանօրութիւնք յաւելեալք ի բարգմանէն

1. Տինդարոս էր որդի Պէրիէրեսայ և Գորգոնոնէի կամ, ըստ այլոց, Իրազոսի՝ Ըսպարտայի թագաւորին և Բատտա յաւերժահարսին: Տինդարոս և եղբայրն Իկարիոս ի բաց մերժեցան իւրեանց հայրենի գահէն հնարիւք իւրեանց քեռայր Իպպոկոնի և նորա որդւոց: Տինդարոս ապաստանեցաւ յԵտոզիա Թէսոսիսի քով, սրում օգնական լինելով պատերազմաց մէջ իւր քաջութեամբն, նորա դուստրն՝ զԼետա ստաւ ի կնութիւն: Յետոյ ուրեմն Հերոսկրեսայ ձեռօք վերահաստատուեցաւ ի Սպարտա իւր հայրենական ժառանգութեան մէջ: Լետայէն ունեցաւ զՏիմոնդրա, զԿլիթիմոնեստրէ և զՓիլոպոյէ: Լետա, Ձևսէն ու Տինդարոսէն յղանալով մէկ գիշերի մէջ, ունեցաւ քառեակ ծնունդ, Պողիւքս եւ Հելինէ՝ Ձևսէն. Կաստոր և Կլիթեմիեստրէ, Տինդարոսէն, Տինդարեսիսք (Tyndarites) անուամբ կը կոչուին յաճախ այս չորս վերջինք:

2. Կաստոր եւ Պողիւքս, որպէս տեսանք, են մին (Պողիւքս) Ձևսի և միւսն (Կաստոր) Տինդարեսայ ծնունդ ի Լետայէ. ըստ այսմ Պողիւքս էր անմահ, մինչդեռ Կաստոր ենթակայ էր ծերութեան և մահու, որպէս այլ մահկանացուք: Ըստ այլ աւանդութեանց, երկոքին ևս էին որդիք Ձևսի եւ Լետայ, և մի և նոյն ձուէն դուրս ելած էին, որպէս և իւրեանց քոյրն՝ Հելինէ՝ ուստի և կը կոչուին Դիոսկուրոսք, այն է Դիոսի (Ձևսի) զաւակունք: Կաստոր հոջակաւոր էր նժոյգներ նուաճելու և վարելու մասին իւր ունեցած ճարտարութեամբ, իսկ Պողիւքս յաջողակութեամբն ի կռիւմարսի: Սփայլելի ուղուց՝ Լզուոյ և Լիւն-

կէսի հետ ի կռիւ ելնելով, Կաստոր, մահկանացուն, ինկաւ Իգասայ հարուածոց աակ, այլ Պողիւքս սպաննեց զԼիւնկէոս և Ձևս շանթահարեց զԻգաս: Պողիւքսի ազաչանօք, Ձևս շնորհեց իրեն որ իւր եղբոր բախտին մասնակից ըլլայ և իւրաքանչիւրն փոխ առ փոխ ապրի օր մը երկրի վրայ և օր մը դից երկնային օթեվանին մէջ: Այս վիճակի մէջ էին Տրովական մարտին ատեն՝ ըստ Հոմերի: Ըստ այլ աւանդութեան՝ Ձևս երկուց եղբարց փոխադարձ անձնուիրութիւնն վարձատրեց՝ զերկուսն ևս դասելով աստեղաց մէջ, ուր կը ձևացնեն Երկաւոր կամ Երկուորեակք (gemini) աստեղատունը:

3. Ոլիսուս թագաւոր Իթակէ (այժմ՝ Թէաքի) կղզոյն և մին ի գլխաւոր յոյն գիւցազանց որք գործակից եղան յառման Տըրովայ: Էր որդի Լայերտայ և Անտիկլէայ, կամ, ըստ նորագոյն ինչ աւանդութեան, Սիւսիփոսի և Անտիկլէայ. ամուսնացած էր Իկարիոսի դստեր՝ Պենելոպէի հետ, որ իւր հաւատարիմ սիրովն առ իւր ամուսինն նրկատուեցաւ տիպար ամուսնական հաւատարմութեան:

4. Ատրես էր որդի Պելոպսի և Իպպոզամիայ, թուն Տանտաղոսի և եղբայր Թիեսոսայ: Նախ ամուսնացաւ Կլէոլայի հետ, յորմէ ունեցաւ որդի զՊիսոթենէս. ապա եւրոպէի հետ, որ էր այրին իւր Պիսոթէն որդւոյն, և յորմէ ծնան իրեն Ագամեմնոն և Մենեղաւոս, և դուստր մի՝ Անաքսիբիա. հուսկ ուրեմն Պելոպիայի՝ իւր եղբոր Թիեսոսի դստեր հետ:

Հանդիսիս 23րդ թիւը ի լոյս կ'ելնէ Օգոստոս 2ին:

ՎՐԻՊԱԿԻ ԻԱ. ԹՈՒՈՅՆ ՄԷՁ
ԵՅ Սիւնակ տղ Վրիպակ Ուղիղ
334 Բ. 35 էր մեծ յորդւոց էր մին յորդւոց
» » 46 կիրքը ձիրքը

Արսուսիէր Ա. ՍԱՔԱՅԵԱՆ
ՏԵՐԿԵՆ—ԽՈՒՄԱԿԻ
ՄԻՋՐԱՆ ԱՍՔԱՅԱՆ
Տպագր. ՆԵԱՆ Կ. ՊԵՐՊԵՐԵԱՆ
4. Պոլիս, Էսկի Չապրիէ Գասէսի, 16

